

— Ժ. ՏԱՐԻ — 1936 —

— L. JAHRGANG — 1936 —

Կը խմբագրուի եւ կը հրատարակուի

Herausgegeben und redigiert von der

ՄԵԽԻԹԱՐԻՏԵՆ ՄԻԵՆԱՆՈՒԹԵՆԸ ԿՈՂՄԵՆԷ Ի ՎԻԵՆԱՅ
աշխատակցութեամբ ազգային եւ օտար Բանասէրներու:

MECHITHARISTEN - KONGREGATION IN WIEN

unter Mitwirkung zahlreicher Armenisten.

Որպէս զի աւելի մատչելի դառնայ Ուսումնասիրութեան
օտարալեզու արեւելագէտներուն, Խմբագրութիւնս
շարունակաբար պիտի ներկայացնէ նաեւ կարեւոր
բանասիրական յօդուածներուն համառոտ մէկ ամփոփումը,
միջազգային որ եւ է լեզուաւ:

Um unseren nichtarmenischen P. T. Abonnenten
die Benützung unserer Zeitschrift zu erleichtern,
werden wir fortlaufend von den wichtigen philologischen
Abhandlungen ein kurzes Resumé in einer europäischen
Sprache geben.

Բաժանորդագրին է առեւ նրկրի
համար՝ 1 ֆռանդ ստերլինգ, կրամիսիկ:

Preis dieses Jahrganges £ 1.—.

Մեր հասցէն՝

Unsere Adresse:

REDACTION DE LA REVUE “HANDES AMSORYA,,
VIENNE (Autriche), VII., Mechitharistengasse 4.

Յ Ո Ւ Յ Մ Ե Գ Բ Ո Յ

Մ Ի Ք Ի Ք Ա Ք Կ Ա Կ Տ Պ Ա Ք Ա Կ Ի
Ի Ք Բ Բ Ե Ս Ե Ե Ի Վ Բ Ե Ն Ե Ա

1776—1934

Ցուցակիս մէջ Աջանակրուած գիւմերը գործիցեղական ֆրանկով են:

- 158. Շուր Վ., Ներոն կայսեր արեւելեան քաղաքականութիւնը: Թրգմ. Հ. Մ. Հապոզեան: 1930, 8⁰, էջ 167: (Ազգ. Մատ. 124:) Պր. 3.—
- 159. Շուրեֆ Մ., Հայաստան, Գրգաստան եւ արեւմտեան Պարսկաստան բարեկալան-ասորեստանեայ սեպագրերու համաձայն: Թրգմ. Հ. Բ. Պիլէյիւճեան: 1904, 8⁰, էջ 5 + 222: (Ազգ. Մատ. 50:) Պր. 3.—
- 160. Ոսկեան Հ. Հ., Եղիա Աստուածատուրեան-Մուշեղեան եւ իր դրական արտադրութիւնները: 1927, 8⁰, էջ 90: (Ազգ. Մատ. 117:) Պր. 1.—
- 161. — — Յովհաննէս Վանական եւ իւր դպրոցը. Ա. Յովհաննէս Վանական: Բ. Վարդան Արեւելցի: Գ. Կիրակոս Գանձակեցի: Դ. Մաղաբիա արեղայե՝ Պատմութիւն ազգին Նեոտղաց: 1922, 8⁰, էջ 5 + 122: (Ազգ. Մատ. 93:) Պր. 1.50
- 162. — — Մատենադրական քննութիւններ. 1. Յովհաննէս Սարկաւազ: — 2. Ներսէսի Լամբրոնացւոյ ներբողեան ի վերափոխումն Աստուածածնի: — 3. Մխիթար Գօշ: 1926, 8⁰, էջ 192: (Ազգ. Մատ. 112:) Պր. 2.—
- 163. — — Երգ երգոցի առաջին եւ երկրորդ թարգմանութիւնը: 1924, 8⁰, էջ 80: (Ազգ. Մատ. 107:) Պր. 1.—
- 164. Չազրեան Հ. Ե., Պատմութիւն Հայոց: (Ա. տպ. 1851:) Բ. տպ. 1872, 8⁰, էջ ԺԶ + 421: (Արմ. Ընկ. 4:) Ս պ ա ո ա ծ :
- 165. Պալեան Տ. Խպ., Նշանադիրք Հայոց: 1898, 8⁰, էջ 13: 8 վիճատիպ տախտակօք: Պր. 1.—
- 166. Պալեան Հ. Ա., Պատմութիւն կաթողիկէ վարդապետութեան ի Հայոս: 1878, 8⁰ մեծ., էջ ԺԴ + 333: Պր. 4.—
- 167. — — Նոյնը լատիներէն: 1878, 8⁰ մեծ., էջ 274: Ս պ ա ո ա ծ :
- 168. Պետրսէն Հովգէր, Հայերէն եւ դրացի լեզուները: Թրգմ. Հ. Թ. Կէտիկեան: 1907, 8⁰, էջ ԺԱ + 264: (Ազգ. Մատ. 52:) Պր. 5.—
- 169. — — Համառոտ կենսադրական Սոփուս Բուզգէի: 1907, 8⁰, էջ 10: Պր. —.40
- 170. — — Հին հայերէնի ցուցական դերանունները: Թրգմ. Հ. Թ. Տաշեան: 1907, 8⁰, էջ 5 + 90: (Ազգ. Մատ. 54:) Պր. 2.—
- 171. — — Նպաստ մը Հայ լեզուի պատմութեան: Թրգմ. Հ. Գ. Գարանֆիլեան: 1904, 8⁰, էջ Ը + 87: (Ազգ. Մատ. 47:) Պր. 1.—
- 172. Պիսոն Գէորգ, տե՛ս Գրվել Ա., Ուղեւորութիւն ի Փոքր Ասիա:

173. Պրոկիվիան Կ., Յունական փոխառեալ բառեր հայերէնի մէջ. տե՛ս Տաշեան Հ. Յ., Ուսումնասիրութիւնը հայերէն փոխառեալ բառից:
174. *Ս. Թ. Տ., Նոր Զուգա կէս դարով յառաջ կամ յիշողութիւնը անցեալ ժամանակաց: 1909, 8⁰ մեծ., էջ 204: Ֆր. 3.—
= Զուգայեցուց նիւթական, բարոյական եւ ընտանեկան վիճակն ու սովորութիւնը:
175. Սաղաքէլեան Յ., Բնութեան աւերումը Անդրկովկասում, յատկապէս Հայաստանում: 1923, 8⁰, էջ 66: (Ազգ. Մատ. 98:) Ֆր. 1.—
176. Սամուէլեան Հ. Մ., Ս. Դաստառակ, կամ Քրիստոսի (առ Արզար զրկած) անձեռագործ պատկերին պատմութիւնը: 1850, 8⁰ մեծ., էջ 146: 2 պատկերով: Ֆր. 2.—
177. — — Նոյն՝ դերմաներէն, 1847: Ս պ ա ո ա ծ:
178. Սամուէլեան Խ., Միտիթար Գօշի զատաստանադերքն ու հին Հայոց քաղաքացիական իրաւունքը. փորձ ուսումնասիրութեան: 1911, 8⁰, էջ 344: (Ազգ. Մատ. 63:) Ֆր. 5.—
179. Սանտալիսեան Յովսէփ վրդ., Ասորեստանեայ եւ Պարսիկ սեպագիր արձանագրութիւնը կամ նոցին քաղուածք, որոնք Նաիրի-Ուրարտու աշխարհին պատմութեան կը վերաբերին: Թարգմանութիւն բնագիրներէն: 1901, 8⁰, էջ 262: (Ազգ. Մատ. 40:) Ֆր. 4.—
= Նախահայոց պատմութեան ուսումնասիրութեան համար շատ կարեւոր: Ետեւը կան կարեւոր ցուցակներ:
180. Սարուխան Առ., Աղեքսանդր Մանթաշեանց, մեծ վաճառականն եւ բարեգործը. երեք պատկերով: 1931, 8⁰, էջ 223: (Ազգ. Մատ. 131:) Ֆր. 2:50
181. — — Հոլլանդան եւ Հայերը ԺԶ.—ԺԹ. դարերում: Պատմական ուսումնասիրութիւն, պատկերազարդ: 1926, 8⁰, էջ 196: (Ազգ. Մատ. 114:) Ֆր. 3.—
182. — — Յարդանք հայ նահատակին: Յիշողութիւններ Յաւիտենական Գաղափրց. մէկ պատկերով: 1930, 8⁰, էջ Ը + 128: (Ազգ. Մատ. 122:) Ֆր. 1:50
183. Սիպիլեան Հ. Կ., Դասաւորութիւն Ռուբենեան շրջանոց: Հրտրկ. Հ. Գ. Գալէմքեարեան: 1892, 8⁰ մեծ., էջ ԺԶ + 38 + 39: Մէկ լուսանկար պատկերով. 6 վիճառիւղ Տախտախօք (79 պտտկ.) եւ 53 պտտկերով ի բնագրին: Ֆր. 7.—
= Մեծ հմտութեամբ՝ Ռուբենեան իւրաքանչիւր թաղաւորի մեղի հասած զրամներն կը դասաւորուին ու կը հետազոտուին:
184. Ստրչիգովսկի Յ., Էջմիածնի աւետարանը: Ուսումնասիրութիւն հայկական, ռավենական եւ ասորա-եգիպտական զեղարուեստի: Թրգմ. Հ. Բ. Պիլէդիկեան: 1892, 4⁰, էջ 4 + 88: 18 պտտկերով բնագրին մէկ եւ 6 լուսատիւ տախտակներով: Ֆր. 12.—
185. — — Նոյն դերմ. կրկին Յաւելուածով: 1891, 4⁰, էջ VIII + 128: Ս պ ա ո ա ծ:
186. Սրապեան Հ. Ս., Ս. Յակոբ ազգային հիւանդանոց: 1915, 8⁰, էջ ԻԳ + 477: (Ազգ. Մատ. 77:) Ֆր. 6:50
187. Վակնեքի ծանապարհօրդութիւն ի Հայաստան: Թրգմ. Հ. Փ. Ճամճեան: 1851, 8⁰, էջ 9 + 214: Ս պ ա ո ա ծ:
188. Վարդանեան Հ. Ա., Բառաքնական դիտողութիւններ. Ա.: 1913, 8⁰, էջ 120: (Ազգ. Մատ. 74:) Ֆր. 1:50
189. — — Բ.: 1914, 8⁰, էջ 110: (Ազգ. Մատ. 76:) Ֆր. 1:50
190. — — Գ.: 1921, 8⁰, էջ 120: (Ազգ. Մատ. 91:) Ֆր. 1:50
191. — — Դ.: 1923, 8⁰, էջ 130: (Ազգ. Մատ. 100:) Ֆր. 1:50
192. — — Դասական մանր բնագիրներ եւ ձեռագրական համեմատութիւններ. Ա.: 1913, 8⁰, էջ Ը + 155: (Ազգ. Մատ. 72:) Ֆր. 2.—
193. — — Բ.: 1923, 8⁰, էջ 162: (Ազգ. Մատ. 97:) Ֆր. 2.—
194. — — Հայ դրձագիրները: 1924, 8⁰, էջ 55: (Ազգ. Մատ. 105:) Ֆր. 1.—
195. — — Մատենագրութիւնը Եւթաղի. քննութիւն եւ բնագիր: Յաւելուած՝ Եւսեբեայ Կեսարացոյ թուղթ առ Կարպիանոս: Ուսումնասիրեց —: 1930: 8⁰ մեծ., էջ Ը + 260: Ֆր. 15.—
196. — — Յերոնիմեայ վասն ի քսան եւ յերկուս դերս առ ի Հերայեցոց զպատմութիւնս բաժանելոյ: 1920, 8⁰, էջ 82: (Ազգ. Մատ. 89:) Ֆր. 1.—
197. — — Յովհաննէս Ժ. Բար-Շուշանի Հայոց Կաթողիկոսին զրած թուղթը: 1923, 8⁰, էջ 102: (Ազգ. Մատ. 101:) Ֆր. 1:50
198. — — Նիւթեր հայերէն բառագրութեան: 1920, 8⁰, էջ 80: (Ազգ. Մատ. 88:) Ֆր. 1.—
199. — — «Ուհի» մասնիկը դասական հայերէնի մէջ: 1911, 8⁰ մեծ., էջ 6: (Արատապ. «Յուշարձան»է): Ֆր. —:50
200. Վեբէր Սիմեոն, Արարատը Ս. Գրոց մէջ: Թրգմ. Հ. Բ. Պիլէդիկեան: 1901, 8⁰, էջ Ե + 77: (Ազգ. Մատ. 39:) Ֆր. 1.—
= Կը քննուի թէ ի՛նչ իմաստ ունի «Արարատ բացատրութիւնը Ս. Գրքի մէջ»:
201. Տաշեան Հ. Յ., Ազաթանդեղոս առ Գէորդայ Ասորի եպիսկոպոսին: 1891, 8⁰, էջ ԺԱ + 159: (Ազգ. Մատ. 3:) Ֆր. 1:50
= Ուսումնասիրութիւն Ազաթանդեղոսի գրքին: 1. Գէորդայ Ասորի եպիսկոպոսի առ Յելուայ զրած թուղթն, որուն Ե. զլուխը կենսագրութիւն մըն է Ս. Գրիգորի. 2. եւ 3. լեզուական եւ պատմական համեմատութիւն այս կենսագրութեան Ազաթանդեղոսի հետ. 4. եւ 5. խնդիր Ազաթանդեղոսի ասորական եւ յունական բնագրին. 6. խնդիր Ազաթանդեղոսի եւ Կորնիւսի բանաբանութեան. 7.—9. պատմական արժէքը Ազաթանդեղոսի. 10. համեմատութիւն Ազաթանդեղոսի եւ Փ. Բիւզանդի:
202. — — Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ: Ուսումնասիրութիւն Հայոց զրչութեան արուեստին: 1898, 8⁰, էջ ԺԱ + 202: 10 զնկատիւ պատկերներով: (Ազգ. Մատ. 28:) Ֆր. 2:50
= Հայ զրչութեան դարէ դար կրած փոփոխութիւնները եւ յարակից խնդիրները:
203. — — Արչակունի դրամներ. Ա.: 1919, 8⁰, էջ Է + 192: (Ազգ. Մատ. 80:) Ֆր. 3.—
204. — — Բառախօսական դիտողութիւններ հայերէն դիտական լեզուի մասին: 1926, 8⁰, էջ 221: (Ազգ. Մատ. 116:) Ֆր. 3.—

205. Տաշեան Հ. Յ., Ժողովածոյք առական Վարդանայ՝ ըստ Ն. Մատի. տեղեկատուութիւն և բարդութիւնք: 1900, 8^o, էջք ԺԱ + 198: (Ազգ. Մատ. 36:) Ֆր. 2-50
206. — — Հաթեր և Ուրարտեանք. մատենագրական ուսումնասիրութիւն: 1934, 8^o, էջք Ը + 343: (Ազգ. Մատ. 137:) Ֆր. 3.—
207. — — Հայ բնակչութիւնը Սև Մովսէս մինչև Կարին: 1921, 8^o, էջ 84: (Ազգ. Մատ. 90:) Ֆր. 2.—
208. — — Հայ ազգի տարազրուութիւնը գերմանական վաւերագրներու համեմատ: Մասն Ա.: 1921, 8^o, էջք Ժ + 241: (Ազգ. Մատ. 136:) Ֆր. 3.—
209. — — Հայկական աշխատասիրութիւնք հայազէտ Պ. Ֆէրբէրի: Ի մի ամփոփեց և թարգմանեց հանդերձ ծանօթութեամբ Հ. Յ. Տաշեան: 1895, 8^o, էջք Թ + 202: (Ազգ. Մատ. 17:) Ֆր. 2-50
 = Կը բովանդակէ՝ 1. Սիրիլիկայց կոչումը՝ Մ. Սորենացոյ բով: 2. Անվաւերական թուղթ Գրեմիսիսի Արիստոփանոսի առ Տրոսոս վասն Ննջման Մարեմայ (հայ բնագրով): 3. և 10. Մ. Սորենացի: 4. Մար-Արաս: 5. և 1. Լամբրոնացոյ տեղեկութիւն ի վերայ մահուան կայսեր Փրեդե-րիկոսի Ա. (հայ բնագրով): 6. Եւաքրիսի Եկեղ. պատմութեան հայերէն թարգմանութիւնը: 7. Ս. Մեսրոպ: 8. Կորին: 9. Եղնիկ: 11. Եղիշէ: 12. Գողթան կրդերը: 13. Առ Կորնթացիս Գ. անվաւերական թուղթը: 14. Արիստոփան հայ մատենագրութեան մէջ:
210. — — Մատենագրական մանր ուսումնասիրութիւնք: Հատոր Ա. 1—6. (1. Նեմեսիոսի «Յազազ բնութեան մարդոյ»: 2. Պրոկղի Դրազոսի «Շաղկապք աստուածարանականք»: 3. Սոսրովիկ թարգմանիչ և հրատարակութիւն «Սոսրովիկայ թարգմանիչի Հայոց՝ Առ այնտիկ որ ասն բնութեամբ անձեւ անսկիզբն ընկալեալ զմարդկութիւն Աստուած Բան ի կուսէն»: 4. «Գիրք հրձուածոց» և հրատարակութիւն նոյն գրութեան: 5. Պրոկղի հնագոյն օրինակը: 6. Սեկունդոս իմաստասէր և հրատարակութիւն «Սոսք Սեկունդոսի իմաստասիրի առ Աղրիանոս կայսր»): 1895, 8^o, էջք ԺԲ + 296: (Ազգ. Մատ. 16:) Ֆր. 3-50
211. — — Հատոր Բ. 7—10. (7. Ռիկար և իւր իմաստութիւնն: 8. Ազնպետոս և իւր Յորդորականք առ Յուստինիանոս՝ հանգերձ հրատարակութեամբ: 9. Թղթակցութիւն Արգարու և Քրիստոսի ըստ նորագոյն արձանագրութեան Եփեսոսի: 10. Գէորգոյ Պիտրոսայ Վեցօրեայք: 1901, 8^o, էջք ԺԲ + 388: (Ազգ. Մատ. 37:) Ֆր. 4-50
212. — — Ուսումն գասական հայերէն լեզուի (Հայկարանութիւն): Հատ. Ա. Անգիր շրջան: Պրակ Ա.—Դ.: 1920, 8^o մեծ., էջ 724: (Արմ. Ընկ. 16:) Ֆր. 35.—
 = Հայ ազգին ծագման և հայերէն լեզուի պատմութիւնն է, մանր քննութեան անուսկըով հայ ցեղին արեւելեան հին ժողովուրդներու հետ մշակած յարաբերութիւնները:
213. Տաշեան Հ. Յ., Ուսումնասիրութիւնք հայերէն փոխառեալ բառից. 1. Հ. Հիւրշման, Սեմական փոխառեալ բառեր հին հայերէնի մէջ: 2. Կ. Փրոքիլման, Յունական փոխառեալ բառեր հայերէնի մէջ: 3. Հ. Հիւրշման, Հայկական Յատուկ անուանք: 1894, 8^o, էջք Թ + 145: (Ազգ. Մատ. 15:) Ֆր. 2.—
214. — — Ուսումնասիրութիւնք Սոյոն-Կալիթենեայ վարուց Աղեքսանդրի: 1892, 8^o, էջք Դ + 272: (Ազգ. Մատ. 5:) Ֆր. 3.—
 = Կը բնութի թէ նախնաց սոյ թարգմանութիւնն Ե՛րբ և որո՞ւն ձեռօք եղած է: Կեչառուցոյ խմբագրութիւնը: Կը խօսուի ձեռագրաց, թարգմանութեան լեզուին վրայ և բնագրին հետ կը համեմատուի:
215. — — Պոնտական ուսումնասիրութիւնք: Մասն Ա. Հետազոտական ուղեւորութիւն ի Պոնտոս Յ. Գ. Կ. Անգերսընի: Մասն Բ. Ուղեւորութիւն հախօսական հետազոտութեան ի Պոնտոս և ի Փոքր-Հայս Փր. և Եւզ. Կիւմոն Եղարաց: Թարգմանեց —: 1919, 8^o, էջք է + 420: (Ազգ. Մատ. 81:) Ֆր. 6.—
216. — — Վարդապետութիւն Առաքելոց անվաւերական կանոնաց մատեանք: Թուղթ Յակոբայ առ Կողբատոս և Կանոնք Թարգլէի: Քննութիւնք և բնագիրք: 1896, 8^o, էջք Թ + 442: (Ազգ. Մատ. 20:) Ֆր. 6.—
217. — — Յուցակ հայերէն ձեռագրաց կայսերական Մատենագարանին ի Վիեննա:
218. — — Յուցակ հայերէն ձեռագրաց Մատենագարանին Միտիթարեանց ի Վիեննա:
 Տես Մայր Յուցակ, Հատոր Ա., Գիրք Ա. և Բ.:
219. Տէր-Մկրտչեան Գ. և Ախառեան Հ. Յ., Քննութիւն և համեմատութիւն Եղնիկ նորագիւտ ձեռագրին: 1904, 8^o, էջք է + 110: (Ազգ. Մատ. 48:) Ֆր. 1-50
220. Տէր-Մովսէսեան Փ., Հայ գիւղական տունը: Թրգմ. Հ. Բ. Պիլէգիլիճեան: 1894, 8^o, էջք Ը + 103: 6 տախտակով և 55 պատկերով: (Ազգ. Մատ. 13:) Ֆր. 2-50
 = Նկարագրութիւն հայ գիւղական կեանքի, սովորութիւններու, բնակարաններու, գործիքներու ևն:
221. Տէր-Պողոսեան Գ., Նկատողութիւններ Փաւստոսի պատմութեան վերաբերեալ: Մասն Ա.: 1901, 8^o, էջք Ը + 110: (Ազգ. Մատ. 38:) Ֆր. 1-50
222. — — Մասն Բ.: 1919, 8^o, էջ 126: (Ազգ. Մատ. 85:) Ֆր. 2.—
223. — — Նախնի Հայոց հոգեպաշտութեան շրջանից: 1911, 8^o մեծ., էջ 11: (Արատուոյ. «Յուշարձան» է:) Ֆր. 1.—
224. Տիւրեան Կ., Կաւկասեան լեռանց մէջ: Ուղեգրական և ազգագրական տեղագրութիւնք: 1896, 8^o, էջ 72: Ֆր. 1.—
225. — — Սև Մովսէս ուստական կերբք: 1895, 8^o, էջ 192: (Ազգ. Մատ. 18:) Ֆր. 2.—
226. Տումշէլի Վ., Մասուն և Տիգրիսի աղբերաց սահմանները: Պատմական և տեղագրական հետազոտութիւն: Մասն Ա. Պատմական տեղեկութիւնք Մասնայ վրայ: Թրգմ. Հ. Բ. Պիլէգիլիճեան: 1896, 8^o, էջք է + 62: (Ազգ. Մատ. 21:) Ֆր. 1.—